

## ՈՍՏՈՍՏԵԼՈՎ ԴԱՐԵ ԴԱՐ

Մնանկութեան դուռը հասնող վաճառականի մը պէս, որ վերջին հարուածէն առաջ միտքը կը բերէ հին առնելիքները՝ երբ այլեւս դրամագլուխ չէ մնացած ձեռքը, յաճախ կը քրքրենք մենք ալ մեր պատմութեան տոմարը՝ մեր հոգեկան սնանկութիւնը սփոփելու համար հին օրերու փառքերով:

Մեր երէկը կը պրապենք յաճախ՝ դարադարձներ ճարելու համար: Մեծ թուականներ տօնելու մարմաշէն չի զար միայն մեր այդ մտահոգութիւնը. լաստեր է որ կ'որոնենք որպէսովի հեղեղը մեղ չքէ չտանի: Կ'ուղենք մեր անցեալ փառքերուն կառչիլ:

Որումքերուն ժխորը չթողուց որ անցեալ տարի մեր միտքը դան մեր մեռեները: Մեր նոր հոգերուն մէջ՝ անտեսեցինք մեր ակնածանքի տուրքը տալ անոնց որոնց դարադարձը կը զուզադիպէր անցնող տարուան: Ոչ իսկ առիթ ունեցանք յիշելու զանոնք: Եթէ յիշէինք ալ՝ ո'վ սիրո ունէր տօն ու հանդէս սարքելու, երբ աշխարհ արիւն ու արցունք կու լար:

Որո՞ւն մտքէն անցաւ, օրինակի համար, թէ ճիշդ մէկ դար առաջ, Պոլսոյ մէջ, ծնած էր Մաղաքիա Օրմանեան: Գիտեմ՝ շատեր քրթմնջին մը պիտի ունենան հիմա, երբ Օրմանեանի անունը լսեն: Գիտեմ նաեւ որ շատերս երթեմն խէժով նայեցանք անոր: Բայց երբ սառն սիրտով դատենք հիմա մենք մարդը որ Պոլսոյ նախկին Պատրիարքը եղաւ, բայց մանաւանդ երբ նժարը դնենք իր մտաւոր վաստակը նկարագրի իր վրէպներուն դիմաց, պիտի չկրնանք այլեւս առանց պատկառանքի արտասանել անոր անունը: Եւ յետոյ, մտածենք թէ ի՞նչ ըրին իրմէ վերջ եկողները պատրիարքական աթոռին վրայ, կամ թէ ի՞նչպէս ուրիշներ գացին անվաստակ գերեզման մըտան՝ իրենց կեանքին մէջ միայն պորտ բուծանելով: Օրմանեան, գոնէ, «Աղջապատում»ի երեք պատկառելի հատորները ձգեց մեղի:

Ու ո'վ յիշեց թէ անկէ ալ դար մը առաջ, 1741ին, մեռած է Յովհաննէս Կոլուտ բայց մեծ Պատրիարքը, մարդ մը որ կը թութեան մասին խորհած է այն օրերուն՝ երբ հիմա իսկ հոգեւորականներ ունինք որ կղապած են իրենց հոգին ու միտքը, մարդ մը որ իբր անմիջական յաջորդ թողուց իր ձեռնասունը՝ Յակոբ Նալեան, մէկը այն հաջուադիւտ մտաւորականներէն որոնք պատուած են Պոլսոյ պատ-

բիարքական աթոռը իրենց մտքի ու հոգիի պաշարով:

Անցեալ տարուան ընթացքին՝ ոչ ալ առիթ ունեցանք յիսնամեակներ ջոկելու, ինչպէս սովոր ենք ընել քանի մը տասնեակ տարիներէ ի վեր, վերապրելու համար մեր մօտաւոր երէկը եւ ոգեկոչելու համար սերունդը որ մեզ նախորդեց:

Կրցա՞նք յարդանքի մեր իրունկը ծխել ի յիշատակ երգիծանքի մեծ վարպետին, որ հողը մտեր էր կէս դար առաջ, 1891 Մայիս 27ին: Կ'արժէր որ նոր սերունդն ալ ճանչնար հարեւանցի կրթութեամբ, բայց խոր տաղանդով մեծ հեղնարանը՝ որ Յակոբ Պարոնեանը եղաւ եւ որուն ստեղծած հերոսները դեռ կ'ապրին: Արփողոմ աղաները եւ անոնց խունկ ծխող Մեծապատիւ Մուրացկանները միշտ պիտի ըլլան՝ անուն ու տարադ միայն կտիսելով, քանի մարդոց մէջ չոյուելու բնագդը տեսէ:

Հայ բեմին փարքը, Պետրոս Աղամեանն ալ յիսուն տարի առաջ էր փակեր աչքերը, 1891 Յունիս 2ին, ու չկրցանք ոգեկոչել զանիկա եւս: Մարդ մը որ հայ բեմին վրայ ցաթեր էր արեւու մը պէս ու օտարներ իսկ զմայլանքի կանչեր, զինք այլեւս յիշող մը չունի: Որքան ճի՛շդ էր ըսեր ինքն իսկ՝ բեմի արուեստադէտին համար.

Նըկարչին մնայ գեր յիշատակն ի կըտաւ,

Փիդիասայն ի կընի.

Կ'անիեւտանայ ենց ենտ հանիսարն, եւ գդիմակ

կ'ուտէ հոգոյն սեւ նընի...

Աղամեան ալ իր հանճարը հե՛տը տարաւ...

Նոյն տարին, Մարտ 13ին, մեռած էր հայ բեմի ուրիշ վաստակաւոր մը, Պետրոս Մաղաքեան: Նուազ տաղանդով քան իր անուանակիցը, բայց ան ալ մէկն էր եղեր հայ բեմի նախակարապետներէն, որոնք տքնութեան ու յաճախ տառապանքի դինով փորձեցին հայ թատրոնը ստեղծել, ինչպէս Վարդովեան ու Թատուկեանեան, ինչպէս Մաղաքեան ինքը, ինչպէս եւ վերջինը իրենց սերունդին որ ի վերջոյ ստիպուեցաւ Թուրքին ի սպաս դնել իր կեանքին քառասուն տարիները, Մարտիրոս Մնակեան:

Այդ միեւնոյն տարին, Մարտ 15ին, իր աչքերը փակեր էր Խաչատուր Միսաքեան ալ զոր մեզմէ առջի սերունդը «պուէտ» էր կոչեր: Գրական մեծ վաստակ մը թողած չէ ետին. բայց իր շունչը թողած է՝ կ'ըսեն՝ սերունդի մը վրայ որ Սկիւտարի ճեմարանին նըստարաններէն անցաւ, ինչպէս Դուրեանն ու Մըմբեանը, Սիպիլն ու Կիւրճեանը:

Այդ տարուան մէջ էր գարճեալ, Յուլիս 21ին, որ Քրիստոսուուր Ղաղարոսեան մտեր էր հողը: Նոր սերունդը ոչ իսկ անունը գիտէ այս համեստ մարդուն՝ որ իր կեանքին քանի մը տասնեակ տարիները

քամեց խոնարհ խաւերուն լոյս տալու համար, հոն Ղալաթիա, նոյն-քան համեստ այդ թաղը՝ որ դարիպներուն թաղն էր, եւ ուր, յետոյ, պիտի կանգնէր հայկական կրթութեան ամէնէն տաք վառարանը՝ Կեդրոնականը:

Ու եթէ պէտք ըլլար յիշել դեռ ուրիշ մահեր՝ 1891ը առած տարած էր մեղմէ շատերը մեր հանրային դէմքերէն, — Մակար Կաթողիկոսը, զոր հիմա տարբեր կը դատենք իան Մակար — Մելքիսեդեկ վէճի օրերուն, երբ դեռ կ'եռար մարդոց արինը տարբեր պատրանքներու բոցով, «Վահան կփէնտին», Դրան պաշտօնեայ՝ ծիշդէ, բայց հայ հոդիով մարդ՝ որուն սեմէն հայ գրականութեան եկաւ Սրբուհի Տիւտարը, Յովհաննէս Միւհէնտիսեան, տպագրիչ ու գրածուլիչ՝ որ թուրք տպագրութիննը եւս օժտեց նորահնար տառերով, Հայր Սերոբէ Տէրվիշեան՝ բանասէր, որ մէկը եղաւ հնդեւրոպական նախալեզուն պրապտողներէն:

Ասոնցմէ ոչ մէկը մեր մտքէն անցաւ: Ծիշդէ, նոյն դժի դէմքեր չեն մեր բոլոր թուածները՝ բայց, եթէ բնականոն ըլլար տարին, պիտի կընայինք ողեկոչել զանոնք բոլորն ալ, ամէն մէկը իր արժանի չափով:

## X

Թնդանօթներու որոտը այս տարի ալ կղպած է մեր հոդիները: Կապը խղուած գաղութէ գաղութ, ու կասած մտքի միզերը որոնք երբեմն կը բանկէին շրջանէ շրջան, գոնէ մէկ վանքէն միւսը: Ոչ մէկը մեղմէ ուժ ունի ձայն տալու միւսին: Ու երանի՛ տանք եթէ տեղ տեղ ովասիսներ կը չնչեն տակաւին, ու անհատներ կան դեռ՝ որ կը փորձեն ջահը վառ պահել:

Սպասենք բնականոն օրերու որպէսզի մեր գրական կեանքը դարձեալ մտնէ իր հումը: Բայց, հակառակ մեզ լկող հոդերուն, կ'արժէր որ պահ մը ոստոստէինք դարէ դար՝ դարադարձներ որսալու համար Հայոց Պատմութեան մատեանէն. ատով թերեւս պահ մը մեր ուղեղը հեռանար փոթորիկէն որ կ'որոտայ մեր շուրջը:

## 242

Տրդատ, երկամեայ պատանի, կ'ապաստանի հոռմէական արքունիք: Թուական մըն է Հայոց պատմութեան մէջ՝ որ ճակատագրական պիտի դառնար հայ ժողովուրդի յետագայ կեանքին համար: Իր հայրը, Խոսրով, Պարսիկներու կողմէ դաւով սպաննուած՝ Տըրդատ կ'ապատի ու կ'երթայ մեծնալ Հոռմի մէջ: Տարիներ յետոյ, 287ին, պիտի դար գրաւել Հայաստանի դահը, Դիոկղետիանոս կայսեր օգնութեամբը, ու առասպելներով ընդելուզուած դրուագներէ վերջ՝ Լուսաւորչի հետ մէկտեղ՝ քրիստոնեայ պիտի դարձնէր մեզ:

642

**Ոստում մը չորս դար :**

Արաբները կը գրաւեն Դուիխնը, ու մեր պատմութեան մէջ դժշն-դակ թուական մը կը բանան : Դեռ նոր է սկսած արաբ ժողովուրդին վերելքի թափը, ու առաջին արշաւանքի դաշտերէն մէկը Հայաստա-նը կ'ըլլայ, որուն մայրաքաղաքը կը մտնէ արաբական բանակը ճիշդ Ծնունդին օրը, Յունուար 6ին, սուրէ կ'անցընէ 12.000 բնակիչ, յե-տոյ կը քաշուի՝ 35.000 հոգի դերի տանելով հետը : Յաջորդ տարի-ներուն ալ Արաբները պիտի շարունակէին իրենց արշաւանքները դէ-պի Հայաստան, 652ին վերջնապէս ենթարկելու համար զայն իրենց լուծին, որ պիտի տեսէր աւելի քան երկու դար, մինչեւ 885:

1042

**Զորս դարու նոր ոստում մը մեզ կը հասցնէ Գաղիկ Բ.ին :** Հայ ժողովուրդի պատմութեան մէջ ճակատագրական թուական մը աս ալ : Այն տարին մեռած էին Մըրատ Գ., եւ Աշոտ Դ., ու գահ էր բարձրացած Գաղիկ Բ., Աշոտի որդին, որ Բագրատունեաց Հարըս-տութեան վերջին շառաւիով կ'ըլլայ . իր եղերական վախճանէն վերջ, 1079ին, Կեսարիոյ մօտ, յոյն դինուորներու ձեռքով, Հայաստան շու-տով պիտի կործանէր ինքն ալ :

1142

**Այս տարին Երուսաղէմ կը գտնենք Գրիգոր Պահլաւունի Կաթո-ղիկոսը :** Հայ եկեղեցոյ պետը Ս. Քաղաք կ'երթար Նովքի իր կա-թողիկոսարանէն՝ ոչ թէ սովորական ուխտի մը, այլ հոն շփում մը ունենալու համար հոռմէական եկեղեցոյ ներկայացուցիչ Ալբերի-կոս կարտինալին հետ, որպէսզի դաւանական թիւրիմացութիւնները հարթէ եւ Հոռմի համակրանքը շահի այնպիսի պահու մը երբ սգա-ւոր էր Կիլիկիոյ գահը, որովհետեւ Լեւոն գերի տարուած եւ բան-տարկուած էր Պոլիս, ու Յոյները տիրացած էին Կիլիկիոյ : Անմիջա-կան բարիք մը չբերաւ Կաթողիկոսին այս հանդիպումը, ոչ ալ շփու-մը որ տեղի ունեցաւ յետոյ Հոռմի եւ Նովքի միջեւ, բայց ան մեզ կը վկայէ այն մտահոգութեանց մասին զորս Հայ . Եկեղեցոյ պե-տերը իրենք ալ կ'ունենային յաճախ հայ անկախութեան ի պաշտ. պանութիւն : (1445ին էր որ Թորոս պիտի վերականգնէր իր հօր իշ-խանութիւնը՝ Յոյները վտարելով երկրէն) :

1242

**Այլապէս եղերական տարի հէք Հայաստանին համար :** Բաչու Խան, Զարմաղանի յաջորդը, կ'ասպատակէ Կարին ու Հայաստանի ու-րիշ քաղաքները՝ որոնք ենթակայ էին Գոնիայի սուլթանութեան :

1342

**Պարսիկները կը գրաւեն Անին :** Նորէն կ'արիւնի Հայոց պատմու-

թիւնը, որ այլեւս հալածանքի ու տառապանքի վեց դարեր պիտի չարէր իր ետին:

1442

Կը մեռնի Կիրակոս Վիրապեցի Կաթողիկոսը, հազիւ տարի մը չնշերջ վերջ էջմիածնի կամարներուն տակ: Տարի մը առաջ էր որ կաթողիկոսական աթոռը էջմիածնի փոխադրեր էր Կիլիկիայէն:

1542

Ստեփաննոս Ե. Սալմասոսեցի կաթողիկոսական գահ կը բարձրանայ, ու քանի մը տարի վերջ առաջին քարը կը գնէ հայկական դատին: Երբ Պարսից Թահմաղ Շահին եւ Օսմանեանց Սուլթան Սիւլէյմանի միջեւ մղուած կումբերու ընթացքին (1549-1552) Պարսիկները կ'աւերեն ու կ'աւարեն հայկական գաւառները, Ստեփաննոս կ'երթայնախ Հոռոմ՝ Կաթողիկ Եկեղեցւոյ պետին միջամտութիւնը խնդրելոն, յետոյ Գերմանիա եւ Լեհաստան՝ քրիստոնեայ դժբախտ ժողովուրդի մը ճակատագրով հետաքրքրելու համար զանոնք: Անպառուղ կանցնի այս փորձը, ինչպէս այն առաքելութիւնը զոր 1563ին Եւրոպա պիտի զրկէր իր աթոռակիցն ու յաջորդը՝ Միքայէլ Ա. Սեբաստացի: բայց այս փորձերը եղան հայկական գատին առաջին հանգրուանը՝ հայտապանքը Եւրոպային պատմելու եւ անոր զութը մուրալու...

1642.— Խաչատուր Սեբաստացի պատրիարք կ'ընտրուի Կ. Պոլոսոյ Կիրակոս Երեւանցիի տեղ: Յիշեցինք այս երկու անունները՝ յիշելու համար նաեւ անունը Կոյսմէս Գալանոսի, լատին կրօնաւոր, որ սոյն երկու պատրիարքներուն թոյլատութեամբը կրօնի դասեր կուտար նոյնիսկ պատրիարքարանի մէջ, ուրկէ պիտի քչէր սակայն քիչ վերջ Խաչատուրի յաջորդը Դաւիթ Արեւելցի, ամլութեան մատնելով այսպէս Կ. Պոլոսոյ Հայոց մէջ հոռովմէաղաւանութիւն տարածելու այս առաջին փորձ:

1842.— Կը վախճանի Յովհաննէս Կարբեցի Կաթողիկոսը, որուն օրով էր որ, 1836 Մարտ 11ին, Պոլոսէնիան կը տրուի, Հայ Եկեղեցւոյ վզին անցուած լուծ՝ որ հայ ժողովուրդը ամբողջ դար մը պիտի կաշկանդէր իր ազգային վերելքին մէջ, ոռւս տիրապետութեան տակ:

X

Ու եթէ փորձենք քրքրել մեր անիիջական երէկը՝ պիտի տեսնենք որ այս տարի եւս կը լրանան կարդ մը յիսնամեակներ:

Այսպէս, Դարեգին Եղիսկոպոս Սրուանձտեանց կը մեռնի 1892 Նոյեմբեր 17ին Պոլսոյ մէջ: Զեռնասուն Խրիմեանի, ան առաջին ախոյեաններէն մէկն է որ յանձն առաւ լոյս տանիլ գաւառ, բայց մանաւանդ գաւառի լոյսը բերել հայ դրականութեան: Ան էր որ հայ հոգիին անծանօթ գանձերը պրալեց, ու տոհմիկ գեղեցկութեանց պատուաստը բերաւ: Ան էր որ հայ «Փօֆլօր»ը պրալեց ոչ թէ իրբեւ

բանասիրական վշրանք, այլ արուեստագէտի մը մտահոգութեամբ։ Իրմով կը բանայ հայ ժողովուրդը իր հոգին, ու իրմով կը սկսին հին հին ողիները արթննալ իրենց դարաւոր փառքը պատմելու։ «Թորոս Աղբար», «Համով Հոտով», «Գրոց Բրոց», «Հնոց Նորոց», «Մանանայ» մէկ մէկ փարուներ եղան որ մեր նոր դրականութեան նոր ուղիներ ցոյց տուին։ Ինքն էր որ «Սասունցի Դաւիթ»ը արթնցուց իր դարաւոր քունէն՝ որպէսզի զայ արթնցնէ մեր հոգիները։

Խորէն Նարպէյ եւս կը վախճանի այդ տարին, Նոյեմբեր 4ին։ Խորհրդաւոր քողի մէջ պլուած է իր մահուան պարագան, որովհետեւ ըսողներ կան թէ քնական մահ մը չէր իրը եւ թէ ան զոհ է Երլորդի ատելութեան։ Ինչ որ ալ ոյլան իր մահուան շարժառիթները, կամ վրէպները որոնք վերագրուեցան պահ մը իրեն, Նարպէյ մէկն է մեր նոր դրականութեան ամէնէն համակրելի դէմքերէն։ Միթարեանց ծոցին մէջ ծլած, ու յետոյ Հայ։ Եկեղեցւոյ գիրկը դարձած Ամբրոսիոս Գալֆայեանի, Գաբրիէլ Այվաղովսքի եւ Սարգիս Թէոդորոսի հետ, Նարպէյ ամբողջ երեսուն տարի կարկառուն դէմք մը հանդիսացաւ հայ հոգեւորականութեան մէջ, իրրեւ քերթող եւ իրբեւ հոետոր, պատկառելի՝ իր լեզուագիտութեամբ, ու իր արտաքին գեղեցկութեամբ, հանդամանք՝ որ դինքն ալ պտտցուց Խրիմեանի հետ արքունիքէ արքունիք, այսինքն դռները աշխարհի մեծերուն՝ հայ ժողովուրդին համար անոնց գութը հայցելու…

Սրապիոն Հէքիմեան կը մեռնի նոյն տարուան Մարտ 8ին։ Նոր սերունդին բան մը չի խօսիր այս անոննը. բայց անոնք որ պիտի սերտեն օր մը հայ մշակոյթի պատմութեան սոյն վերջին դարը՝ պիտի խոնարհին այս անոննին առջեւ ալ, որովհետեւ մէկն էր ան ալ այն քանի մը նախակարապեաներէն որոնք Եւրոպայէն փորձեցին լոյս բերել Հայուն, առաջին հերթին հայ բեմ ու հայ բեմական դրականութիւն ստեղծելով։ Սրապիոն Հէքիմեան՝ արդարեւ՝ մէկն է հայ թատրոնի հիմնադիրներէն, ու եթէ իր գրած Թատերախաղերը չեն դեմանար նոր օրերու դատաստանին, բայց անոնցմով էր որ սնաւ հայկական բեմը իր խանձարուրին մէջ։ Սրապիոն Հէքիմեան, Սրապիոն Թղթեանի եւ Մկրտչէ Պէտիկթաշլեանի հետ մէկտեղ, մէկն է առաջին դայեակներէն՝ որ դիեցուցին հայ թատերական շարժումը իր առաջին թոթովանքներուն մէջ։

Ու վերջապէս Խրիմեան 1892 Մայիս 5ին Կաթողիկոս կ'ընտրուի։ Ա՛ս ալ թուական մըն է Հայոց պատմութեան մէջ։ Ոչ թէ անոր համար որ հայ ժողովուրդի միահամուռ կամքը ուղեց փառքով պսակել Երուսաղէմի աքսորականը՝ զայն Լուսաւորչի աթոռը բազմեցնելով, այլ որովհետեւ այդ դէպքը խորհրդանշան մըն է ինքնին։ Հայ ժողովուրդի ազատագրութեան ծարաւն է որ կը պոռթկայ մէկէն էլ-

միածնի կամարներուն տակ, ու կը հաւատայ որ Հայոց Հայրիկը զինք պիտի առաջնորդէ Աւետեաց Երկիր։ Ու կէս դարը որ անկէ վերջ եկաւ՝ շրջան մըն է պայքարի ու տքնութեան, յոյսերու եւ յուսախարութեանց, յաղթանակի ու պարտութեան։ Բայց հակառակ բոլոր փորձութիւններուն ու աղքաներուն, արեան ու սուլին, միշտ բոնկած կը մնայ ազատութեան ծարաւը ու հաւատքը Աւետեաց Երկիր հասնելու։

X

Ոստոստելով դարէ դար ու գէպերն ու գէմքերը վերյիշելով, արծես պահ մը կը սփոփուի մարդուս հոգին։ Աւերակները կը ժըուտին մեղի ու մեռելները մեր մէջ կ'արթննան։ Անցեալն է որ մեղ կը պատմէ իր շիջած փառքերը ու մենք կ'ամչնանք մեր կոնակի ցնցուիներէն։

Մեռելները վերյիշած ատեն բան մը կը թարմանայ մեր ներսը։

Պուլքէց, 1942 Մարտ

Յ. Ճ. ՍԻՐՈՒԽԻՆԻ

## ՆՇԽԱՐՆԵՐ

« ... Հայը հին անցեալ մ'ունի, որուն վրայ բաւական լիածեռն ծաղիկներ թափեցին դպրոցական հոետորներ՝ ազդն ոգեւորելու յուսով՝ մինչդեռ այն աղդը փուշերու եւ տատասկներու վրայ կ'ննջէր եւ կը տառապէր։ Այժմ հոետորական ծաղիկները հին անցեալին հետ թոռմեցան իրաւ, առանց պտղատու ծիլ մը թողլու ներկային մէջ, վասն զի հինին եւ նորին մէջ վիշ մը կայ, բայց նոր անցեալ մը կազմելու միջոցներն եւս ապարդին մնացին եւ մեր ապագան դրեթէ վիժելու աստիճանին հասուցին։ Ի՞նչ է ասոր պատճառն. երկու ծայրայեղ դրութիւն. առաջինն՝ այսինքն հնապաշտները նոր Հայն՝ ինչպէս որ է՝ հին Հայաստանի մէջ ամրափակել կամեցան, երկրորդն՝ նորապաշտներն ազգն իր հին անցեալին գլխովին կտրել եւ նոր աշխարհի մը մէջ բնակեցնելու ելան, ուստի ծագում առաւ իր աղդային արդի տարտամ, երերուն եւ անշնչն վիճակն եւ մեղ տարաւ կիւլիվէրի Լակատօ քաղաքն ուր ամէն հին բան նորոդ շինելու համար կ'քանդեն պատմութիւն, աւանդութիւն, գրականութիւն, տուն, եկեղեցի, եւ բնիկներն աստանդական կ'թափառին՝ մինչեւ որ տեղաւորուին, եթէ երբեք կարենան։»

Ժողովուրդ մ'իր անցեալէն զատելը լեռվին մահացնել է. միմիայն անցեալին մէջ պահելը՝ հաշմել։

ՄԱՏԹԵՈՍ ՄԱՄՈՒՐԵԱՆ

(Հայկական Նամականի, Յառաջարան, 1872)